

ՄԱՆՈՒԿԻԼԵԱՆՆ ՆՈՐ ՍՀԱԱՏՈՒԹԻՒՆԸ. —
Փետրուար 9ի շաբաթ օրը Պ. Մաթիա Տիւվալ
կենսաբնական Ընկերութեան հաղորդեց Մա-
ռուէկեանի մէկ նոր աշխատութիւնը՝ «վերջա-
ռորական ջզային նեարդները ուղղուկին տա-
նիսին նորուին մէջ» :

ՍԾՖՈՒՆ ՀՀԱՄԱՅՆ. — Փետրուար 14ի հրնջաբարթի իրիկունը, էպարքի սրահին մէջ, Պ. Ստեփանան էլլաս, հայազգի գաշնակահար մը նուագահանդէս մը տուաւ, ուր իր կեղմնակութիւններէն քանի շափ զարկաւ։ Պ. Էլմաս, զոր առաջին անգամ իմանալու պատեհութիւնը կ'ունենանք, իսմիթի աշակերտներէն է և շատ ճարտար, շատ փափուկ, շատ նուրբ արտօնաւագլւտ մը իր կտրոններն ումարք, պէտակծօքը «Նօցիկուռն»-ը, «մաղութաքան», «Ալանչինը», դոհարներ են քննոյց զգայնութեան եւ գերանուրբ արուեստի։ Պ. Էլմաս, որ եւրոպակի մէջ արդէն ծանօթ է և երաժշտական այլիսին մէջ պատուառ տեղ մը կը դրաէ, պէտք էր որ ճանչցուէր եւ զնանատուէր նաև իր հայրենակիցներէն Այս նուագահանդէսին, միմիայն Թարոնացիներ կային, և հայու երեք չորս ձայ։ Պ. Էլմաս մատարի է տարին անզամ մը Բարիդ նուագահանդէս մը տալ, Կը յուսանք որ գալ տարի իր ունկնդիրներուն մէջ Պ. Էլմաս բազմաթիւ ձայիք ունենայ։

Մարտի 16ին Պ. Էլեմաս պիտի մեկնի Լոնտոն ուր հրաւիրուած է նուազանանդէս մը տայռու:

Ս.Մ.ԵՐԻԿԱՆՅԻ ՀԱՅՈՂ ՀԱՅՈՂ ՀԱՅՈՂ Ա.Մ.Ն.
րիկայի Հայերը, նախաձեռնութեամբ Սիաց-
եալ-Նահանգաց Վերակազմեալ Հնչակեանմաս-
նախուժեին, վերջերս գումարեցին Համաժո-
ղով մը որ որոշեց կազմել միայն մարմին
մը Ամերիկայի Հայութ և առերկացնող զայն
կազմելու համար յանձնախուժով մը կարուուած
է արդէն : Համատեղովը որոշած է որ այդ մար-
մինը ցիշատակափեր մը պիտի զրկէ Պերլինի գաչչագիրն ստորագրող վեց պետութեանց,
չնորհակալութեան ուղերձ մը «Բրու Արմէնիա» յի
խմբագրութեան եւ միանալամայն դրամական
նպատակն ու Հայերը Ամերիկացոց ճանցնե-
լու : Կայ աղքատ գալթականներու, որերու օգ-
նելու համար ջանքեր պիտի ձեռնարկէ : Կը
մաղթենք որ այս գենեցիկ ծրագիրները ծրա-
գի վճակի մէջ չմնան :

ՆԱՐԵԿԱԾԻՎԱՐԱՑՅՈՒՆԱԾ ՄՌ. — «Մասքիւռ
ար Ֆրանս» ամսաթերթը էր 1900ի նոյեմբերի
թիւին մէջ հրատարակեց Ա. Զավարեանի մէկ
առողջապահութիւնը Գրիգոր Նարեկացիի մա-
սկուն:

9.09b) thθbθbθ

ՂԱՐՄԱՆԻՆ. — Պ. Զերազ այն մոքերէն է որ
երբ անգամ մը «2 անգամ 2ը 5 կ'Ենէ» ըստ
գտնութիւն, յան իսկան պիտի յամանն իրենց
ըստն անախական յայտարարելու, Բայց այս
սկսեած դրանքը թեանը մէջ, Պ. Զերազ

ի յայտ կը բերէ միամիտ ժեղութիւնը թիւն մը որ սրաշարժք է : Այսպէս, տակա ին չի քաջակեր պնդեու թէ Գեղանի Զիպան «պարկես» կերպ պարեր է կերպ այն օրը ուր թիւքը նկերա- է գտնուեր . . .» , արդ այլ աղջիկը պարսկական թատրոնը մտած էր մի միայն պրոտի պար պարելու համար և իր ամենէն պահպան մէ ջ սկզ է , այդ պարը պարկետ չի կրնար կոչուի լեռ Այսպէս նաև, Պ. Զերազ կը քրէ թէ Զոչուի է- նի մասին ընդարձակ յօպուած մը հրատարա- կած չըլլալուն միակ պատճառ իր ուսուերէն չզիտիանլն է : Անշնանի հայապատպան հր- բատարակութեանց ու որպահնամ գոգոննէ- նի թերթ մասին փրանքացի հաստիքութեան տեղեկութիւն տալու համար չիմ կարծեր որ ուսուերէնի խորունկ հմտութիւն մը անհրաժեշտ ըլլայ . . . մեր մատուեն մէջ բարսաթիւ յօպու- անենք հրատարակուած ին այլ թիւնի վրայ, եւ ամենէն դիւրին բանն էր ատոնցմէ քաղցլով կենսագրական մը հրատարակել . Վերջապէս ,

Ներք Պ. Զերազ կը ջանայ պաշտպանել իր ընթացքը Քայլանանին մանդէպ, միեւնյան մետասին է միշտ իր գովեէ, ունտուուափանի թէ այս մինուու լուրջ գերասանի մը պէս ներկայացուց իր ընթերցողներուն, արուեստադիմական ցերեկոյթի մը հրեւոյշը տուաւ «Ժուռանալ» իր սահման մէջ անոր տուաւ նելկաստակ մակչէթին, որու վրայ նոյն իսկ «Ժուռանալ» խուափեցան նկարագործ թեան բառ մը հրատարակելէ, ու մինչեւ անգամ ծանոյց թէ Քայլանան մասնաթիր էր Լուսոն մնկնիլ «Ծերաբորի հայրենիքին մէջ Համար թափառ հարմաք», եւ յետոյ ոչ մէկ տեղեկութիւն չտուաւ իր ընթերցուներուն ներք Քայլանան, Լուսոն երթալով, յորդոր ընդունեցաւ Անդամացիներէն՝ որ Համբէթ խաղալու տեղուն մտաւու վիճակը բարձրանեն նոր տանին Անդամաց վեցաւչա «Աննահիւ» ընթերցողները էն իրեւակամիր որ ամսուն վիճ մը պիտի շարունակեմ այսպիսի սիամամի մը եսեւ ամրացած անձի մը հետ բանակերի կ'ատեմ, եւ արդէն շատ կարեւոր ինտիրին քան ուսումնամիտուելու, ուրոնց հազիր կը բառ է «Աննահիւ» ճաւալը: Միայն, վերջին անդամ ըլլալով, պիտի կըրկնեմ քիստուաթիւն մը զոր արդէն յայտնած եմ: Պ. Զերային՝ իր իրաւունքն է պատասխանել իր մասին յայտնուած զատամերեւուն. բայց իր պատասխանները՝ այդ ոմք մտաւանդ, լաւագոյն է որ ուեւ է հայրեն թերթի մը մէջ ճամապահէ, փոխանակ մեր ներկայացուց իր ընթերցողներուն, արուեստադիմական ցերեկոյթի մը հրեւոյշը տուաւ «Ժուռանալ» իր սահման մէջ անոր տուաւ նելկաստակ մակչէթին, որու վրայ նոյն իսկ «Ժուռանալ» խուափեցան նկարագործ թեան բառ մը հրատարակելէ, ու մինչեւ անգամ ծանոյց թէ Քայլանան մասնաթիր էր Լուսոն մնկնիլ «Ծերաբորի հայրենիքին մէջ Համար թափառ հարմաք», եւ յետոյ ոչ մէկ տեղեկութիւն չտուաւ իր ընթերցուներուն ներք Քայլանան, Լուսոն երթալով, յորդոր ընդունեցաւ Անդամացիներէն՝ որ Համբէթ խաղալու տեղուն մտաւու վիճակը բարձրանեն նոր տանին անդամաց վեցաւչա «Աննահիւ» ընթերցողները էն իրեւակամիր որ ամսուն վիճ մը պիտի շարունակեմ այսպիսի սիամամի մը եսեւ ամրացած անձի մը հետ բանակերի կ'ատեմ, եւ արդէն շատ կարեւոր ինտիրին քան ուսումնամիտուելու, ուրոնց հազիր կը բառ է «Աննահիւ» ճաւալը: Միայն, վերջին անդամ ըլլալով, պիտի կըրկնեմ քիստուաթիւն մը զոր արդէն յայտնած եմ: Պ. Զերային՝ իր իրաւունքն է պատասխանել իր մասին յայտնուած զատամերեւուն. բայց իր պատասխանները՝ այդ ոմք մտաւանդ, լաւագոյն է որ ուեւ է հայրեն թերթի մը մէջ ճամապահէ, փոխանակ մեր ներկայացուց իր ընթերցողներուն, արուեստադիմական ցերեկոյթի մը հրեւոյշը տուաւ «Ժուռանալ» իր սահման մէջ անոր տուաւ նելկաստակ մակչէթին, որու վրայ նոյն իսկ «Ժուռանալ» խուափեցան նկարագործ թեան բառ մը հրատարակելէ, ու մինչեւ անգամ ծանոյց թէ Քայլանան մասնաթիր էր Լուսոն մնկնիլ «Ծերաբորի հայրենիքին մէջ Համար թափառ հարմաք», եւ յետոյ ոչ մէկ տեղեկութիւն չտուաւ իր ընթերցուներուն ներք Քայլանան, Լուսոն երթալով, յորդոր ընդունեցաւ Անդամացիներէն՝ որ Համբէթ խաղալու տեղուն մտաւու վիճակը բարձրանեն նոր տանին անդամաց վեցաւչա «Աննահիւ» ընթերցողները էն իրեւակամիր որ ամսուն վիճ մը պիտի շարունակեմ այսպիսի սիամամի մը եսեւ ամրացած անձի մը հետ բանակերի կ'ատեմ, եւ արդէն շատ կարեւոր ինտիրին քան ուսումնամիտուելու, ուրոնց հազիր կը բառ է «Աննահիւ» ճաւալը: Միայն, վերջին անդամ ըլլալով, պիտի կըրկնեմ քիստուաթիւն մը զոր արդէն յայտնած եմ: Պ. Զերային՝ իր իրաւունքն է պատասխանել իր մասին յայտնուած զատամերեւուն. բայց իր պատասխանները՝ այդ ոմք մտաւանդ, լաւագոյն է որ ուեւ է հայրեն թերթի մը մէջ ճամա�ահէ, փոխանակ մեր ներկայացուց իր ընթերցողներուն, արուեստադիմական ցերեկոյթի մը հրեւոյշը տուաւ «Ժուռանալ» իր սահման մէջ անոր տուաւ նելկաստակ մակչէթին, որու վրայ նոյն իսկ «Ժուռանալ» խուափեցան նկարագործ թեան բառ մը հրատարակելէ, ու մինչեւ անգամ ծանոյց թէ Քայլանան մասնաթիր էր Լուսոն մնկնիլ «Ծերաբորի հայրենիքին մէջ Համար թափառ հարմաք», եւ յետոյ ոչ մէկ տեղեկութիւն չտուաւ իր ընթերցուներուն ներք Քայլանան, Լուսոն երթալով, յորդոր ընդունեցաւ Անդամացիներէն՝ որ Համբէթ խաղալու տեղուն մտաւու վիճակը բարձրանեն նոր տանին անդամաց վեցաւչա «Աննահիւ» ընթերցողները էն իրեւակամիր որ ամսուն վիճ մը պիտի շարունակեմ այսպիսի սիամամի մը եսեւ ամրացած անձի մը հետ բանակերի կ'ատեմ, եւ արդէն շատ կարեւոր ինտիրին քան ուսումնամիտուելու, ուրոնց հազիր կը բառ է «Աննահիւ» ճաւալը: Միայն, վերջին անդամ ըլլալով, պիտի կըրկնեմ քիստուաթիւն մը զոր արդէն յայտնած եմ: Պ. Զերային՝ իր իրաւունքն է պատասխանել իր մասին յայտնուած զատամերեւուն. բայց իր պատասխանները՝ այդ ոմք մտաւանդ, լաւագոյն է որ ուեւ է հայրեն թերթի մը մէջ ճամա�ահէ, փոխանակ մեր ներկայացուց իր ընթերցողներուն, արուեստադիմական ցերեկոյթի մը հրեւոյշը տուաւ «Ժուռանալ» իր սահման մէջ անոր տուաւ նելկաստակ մակչէթին, որու վրայ նոյն իսկ «Ժուռանալ» խուափեցան նկարագործ թեան բառ մը հրատարակելէ, ու մինչեւ անգամ ծանոյց թէ Քայլանան մասնաթիր էր Լուսոն մնկնիլ «Ծերաբորի հայրենիքին մէջ Համար թափառ հարմաք», եւ յետոյ ոչ մէկ տեղեկութիւն չտուաւ իր ընթերցուներուն ներք Քայլանան, Լուսոն երթալով, յորդոր ընդունեցաւ Անդամացիներէն՝ որ Համբէթ խաղալու տեղուն մտաւու վիճակը բարձրանեն նոր տանին անդամաց վեցաւչա «Աննահիւ» ընթերցողները էն իրեւակամիր որ ամսուն վիճ մը պիտի շարունակեմ այսպիսի սիամամի մը եսեւ ամրացած անձի մը հետ բանակերի կ'ատեմ, եւ արդէն շատ կարեւոր ինտիրին քան ուսումնամիտուելու, ուրոնց հազիր կը բառ է «Աննահիւ» ճաւալը: Միայն, վերջին անդամ ըլլալով, պիտի կըրկնեմ քիստուաթիւն մը զոր արդէն յայտնած եմ:

քին կոիւները օտարներուն առջևու փոխութեաւ էր սայդաբանն որոնց կ'ուղղուին, այլ կ'վնասեր այն ամձերուն որոնց թերթին և կը վնասեր միայն միայն թերթին և կը վնասեր մեր զատին, պէտք չէ տոռնալ թէ այդ թերթին մէջ, որ Համբար համար օտարներու մէջ համակութիւններ արթնցներ իրեննապատակ ունի, Պ. Զերաց արդամաթիւ յօդուածներ հրատարակած է Հնաչակեանին իրերը անիշխանականներուն եւ աւագակներու ընկերութիւն մը ներկրացնելու, Հ. Մշնէլիշխանը «ապուշ, տգէս, չուն» անուաներու եւ ամբողջ եւրոպայիր յարգանքը վայութիւննայիր Միթիթարեաց վահճք թրթիւն կեղծարաբներու տուն մը ցուցընկուն համար, հիմա իր այդ տիսուր աւելունը իմ շուրջն կը դրիքայ կոր, իր վերջին յօդուածին մէջ Պ. Զերաց «Օսքար Ուայլի փաստաբան» կ'անուանէ զիս, այնպէս մը ցոյց տալով թէ դժբանը Անգլիացին «Մորտութիւնը» պայտապանած են, մինչդեռ «Հայրենիք» մէջ հրատարակած յօդուածովն, զոր հպարտ եմ դրած ըլլալուս, ուրիշ բան չէի ըրած բայց իթէ բողոքել այն կեղծարու ու քարարու վայրունքին դէմ ուրով Անգլիա իր դատաւորներուն ձեռքով փշրց հարուստ ազնուականի մը ոտիին գոհացում ամլու համար իր ամեններն ուուր, ամեննէն պիրուն արուեստագէտներէն մին՝ մորութեան մը համար որ ինծի գարանք կը պատճառէ, բայց զոր ամրոց Սիրեւերը, ամրոց հին Յունաստանը իր Սոկրատովն ու Պատաւ Նովիք, սիրա ու փաստանած են եւ որով վարակուած է Անգլիոյ բարձր դամը ամենամեծ մասամար, (Եւ ինձմէ առաջ Քրիստոնացի ամենամեծ գրադէտներ՝ ամէն կուսակցութիւնէ՝ զերմալէս բողոքած էին անզիխական դատարաննին այդ բնաթագքն դէմ, եւ նոյն իսկ Անգլիոյ թագուհին աղքարսիքը մը զրկած էին Ուայլի արձակութէ ինդրելու),

Երբ դիսողութիւններս ներկայացուցած եմ Պ. Զերացին այն միակ նպատակովը որ ուզէ մէկ քանի ծանր թիրութիւնները որովք կ'ապակնեն եր զարպարական զորունչութեանը օգտակար ամորցութիւնը, Օգոստի կամ ոչ՝ այսպիսի անկեղծ, անաչափ ու բարի քննադատութիւններէ, ես իմ պարտքու կատարած կ'ըլլամ, Միայն թէ երկ կ'երեւանայի որ Փաման Փաթարայի «Հայկական նախանձն» զորուած այսպէս կէ վարուիմ, Պ. Զերաց կ'ապացուցանէ որ ծիծաղելիին դդացւմէն բոլորութիւնը զրկուած է:

ՄՇԱԿ. — «Մշակուի քրոնիկապիքը, իր անողամատութեանը մէջ յամա, կը փորձէ պայտապանն ինդապիրամը զոր գործած էր թուրկէնները մասին իմ մէկ քրազակ նկատմամար, Այդ արդարացուուր կը կատարէ անկապակից, հակասական, անմիտ սողերու քառուի մը մէջ, որ՝ հակասակ իր ինձաստակութիւն ամբարտանան չէշտին, յանցուակի մէջ օսձիքն բոլորութիւնը զուարտուիրունքին մասնէ:

«Անհայտա» ու ուսահայ բնթերցովները կրնան բաղդասակ երկու կողմէն երեւցած յօդուածները, եւ գծաւարութիւն պիտի զզան եղրարացիւթեան մը համանելու, կարեւորը այդ չէ սակայն «Մշակ» այդ նոր յօդուածին մէջ է ինչ որ այնաներ ուշագրութեան ամենէն աւելի արժանիք է, այն ցած, աղտօս, զուեհիկ հանանին է որոյ յօդուածագիրը Մանուկեաննի, Շանինի, Առաքարի եւ ներսէսի մասին յանանած զատաւաններու կը ճնին վերագրել շանդիտական, անձնական նկատումներու ։ Քաղաքաբարներու վէճի մը մէջ չափ հաշիւթիւնները մեր մամելին արտերէն մէկն է, եւ Անշակ» ամէն ջանի բնելու վրայ է պայտացաններու համար որ այդ ամսով բնախն ալ խորապէս վարակուած է՝ Աննահանուի մէջ և առանձ անձնական բնականած եմ, բայց միւս զագափարներու սեսակէտէն նկատումն եմ զանոնք, եւ անոնց մէջ շանամուլութիւնը կամ անուղղամատութիւնը այն առեն միայն ինդրոյ առարկայ ըրած եմ երբ փաստերով ըսածն հաստատեած կարող զգացած եմ զիս:

«Մշակուին գէպի Անսահիսու վերաբերուն քը, նախ բարեկիթը ու համակրական, մէուս սայակը և Թրքահայեր» յօդուածէս յետոյ է որ յանկարութ եւթուցաւ, եւ սակարու յօդուածին մէջ ուրիշ նախ չէի ըրած բայց եթէ Անշակ» քրոնիկապիքին զրական վարդապետութեանց ու թքահայ զրական քրոնիկապիք ու կատարու ներկայացն ինդրոյն ինորը մտնէլու եւ խորհրդածութիւններով, պատճառաբանութիւններով իր թէզը պաշտամանկելու, «Մշակ»ին քրոնիկապիքը հայուանքները պատճառաբանուեցին ինձի, ու յայտ զրպարտութեան, ինչ զամբումը մէջ ողոցներուն զիմնց՝ կարծելով թէ ասանցով կրնար ի ծի զնասէլ ։ Գլխաւոր «Թորիք» զոր այս ուղարկուած են մասնակտարապէս զիս բերեն ներսէսի յիշտակին զէմ զարու մը ներկայացնելով առեր անոնին ամբողջ ժողովը զրգականութիւնը ինծի դէմ զարձնելու այնչափ տիմար որչափ զաղիր սիստեմն է։

«Մշակ»ին քրոնիկապիքը պէտք է համոզուի որ այդ կեղծուու ու խամսու գէնսքիր՝ զանոնք գործածովն զէմ կը զառնանդին համար ունեցած հիացումն ու հանինին տաղանդին համար ունեցած զարժանական անամէջ տողերով չէր որ արտայայտած է ի. զայն «պատճառաբանած» էի մանրամասն ուսումնասիրութեամբ մը, փոխանակ սիմար ու վարունց յամանութիւնը ինծի դէմ զարձնելու այնչափ բոլորութիւնը կը գովիճ անսնցմէտ չափ մը սպասելու մասնար ինչու ու ու կը կրինք...») եւ թէ

ժանաւանդ գիտական ու գեղարվեստական գործերու մասին կարծիք յայնակերպ «զատողութիւններ» արած կ'ըլլամ այնպիսի բաների մասին որոնց անձնական տեղեակ չեն», «Մշակ» յօդպատճեակիր պէտք է որ զոնէ մինչ զ փառա մը ցոյց տայ իմ գովեստանը լուսական ահնիմու կողմանակա ըլլամը հաստատող, և ապացուցանէ թէ ուստմասիրաւթիւնս կը պարունակէ զոնէ մրա կ'սիմալ որ նիւթին անցնասակ ըլլամ կահենայ իրեւան անձնէ Առանց ատորը «Մշակ» յօդպատճեակիրի զիտողութիւննը վայնաշան պառակի ստուգութ մընչ էւ ուրիշ ոչինչ : (*)

Ներսէսի մատին իմ յայտնած զուգապարներուս նկատմամբ գրելով սա առղջերը՝ «Պ. Զօպանահան նուպար փաշայք թելաբութ թեամբ կամեց թաղակ ներսէս Պատրիարքի անունը», «Մշակի յօդուածագիրը անամօթ ստախուածիւն մը գործած կ'ըլլայ. այն միջոցին ուր ներսէսի մասին յօդուած զրեցի, նուպար Փաշա տարիք մը ի վկր անրուժելի հիւնուութեամբ անկողնին զամուած, արդէն նոգեվարքի օրիրուն մէջ էր, եւ ու եւ է թելագործ թիւն ընկերուան անսարորդ Պ. Զերազ. որ միւնուն կակասից յանդգնած էր յայտնել յօդուածիս երեւումէն ըի ինտոյ, իր խօսքը եւ տառա. երբ Աննա Տիկնիսի մէջ երկառողով մը այդ զուգարարութեան սխմարտութիւնը ապացուցի: Պէտք է քամէ արգէն որ նուպար Փաշա այդպիսի անսարդ միջոցի մը զիւանսելու մարդ չէր: Եթէ այդպիս ըլլար, ներսէսի մաննելէն տասը ատրի ինտոյ չըր որ անոր դէմ յարձակութան գրուածքներ հրատարակի ալոյ դաշտափարը պիտի ունենար: Այս յօդուածով երբեք նպատակ չնմունեցած «ներսէսի անունը թաղելու»: Ներսէսի գործունէութեան մէջ կամը քննազատած եմ, եւ միշտ կը պահճէն այդ մասնելու կեղականիկ, որ արդէն նուպար իտաւութեանց հնեա ամբողջապէս համաձայն ալ չէ եւ որուն ճիշդ կամ սխալ ըլլալը «իրողութիւնները» պիտի վճանն օր մը «Մշակուին յօդուածագիրը կրնայ ներսէսի մասին յատնած կարծիքներուն համախոն չըլլալ. թողիր հակաբիունութեան փառաւը մէջտե դնէ: փոխանակ աղտոտ ենիթա- գրութիւններ ընելու:

(*) «Մշակ»ի քրոնիկապրեն կը յանձնարարեմ կարդալ Ա. Խեթապուրիկի Բժշկական Ակադեմիային բրոֆեսոր Պետքերին վերջնական գործը՝ ուղարկենու ուղաճառութեան հաղորդակցութեան ճամբաները, որուն մէջ ուղաճառ մէջանան զիմանականը Մանուկեանի արքասութիւնները կը յիշատակէ և երրոպացի ամենէն նշանաւոր գիտաւոներուն աշխատութիւններուն հետ։ Կը պապասեմ որ «Մշակ»ի քրոնիկապրենը բացառէ այն շահարթական ապաճառութեան որոշմանը Պետքերիվ մզուած է «Մշակ»ի գնահատմանը արժանանաւու չաղջողան այս դիտականի մը հակածարք այշ փաղաքչիք ընթացքը բոնելու համար։

իսկ չեմ գիտեր թէ ի՞ն կարելի է մասեմ լայն
մարդակեր ու ուրախութեան վրայ որպէս Մշակախ ի
յոցուածագիրը զուրս կուտայ Անսահիսա»ը
մահամբեր կարելով: «Մշակախ իսմապակինները
շատ լայ պիտին որ ևս իրենց պէս ժա-
ռանգորդը չեմ Արծրունիի մը զուողութիւննե-
րովը, զժնակ ճիշճրովը ու լորուս տաղանա-
գով հիմունք չշների մը, ու Անսահիսա»ը հիմ-
նած եմ միշտիան իմ անձնական ջանութերուս ա-
պաստանած, նիւթական ողբայի միջնոցներով:
—որոնց մէջ նուպար փաշայի երեւակայեալ
չնորսքները բնաս տեղ չունին. ա' մօթ է որ
լրասարդի մը նիւթական միջնոցներու պակասը
(որպէս Արծրունիի իսկ տասապատ է տանեն իրավու-
թիքի) մը հրատարակչէն երեւը չենան իրրե-
մնազարդանք, փոխանակ զրական ձեռնարկնե-
րու անտարբեր հարուստներուն անզզայու-
թիւնը եւ ասանորդգիբն չվճարու բաժան-
նութեան իր անփակեր անունը ձագկելու, Կը
յորդորի ասախ յն Աշակի միահիմք բրոնիկա-
պիրը որ իր ուրախութիւնը զրագանը գնէ. ·
Ծող վասահ ըլլայ որ Անսահիսա»ը պիտի տեւէ:
և անոր սաար մեր մամուլին, ինչպէս ևս մեր
անքային ուրիշ հաստատութեանը, վատո-
թիւններուն եւ չարութիւններուն վերե-
պիտիս միշտ թնդայ:

«ԲՐՈ ԱՐՄԵՆԻԱ» եւ ՀԱՅ ՄԱՍՈՒԼ Հ. —
Դրաշակը խանդավառ յօդուածով մը Կ'ող-
ջունէ «Բրո Արմենիա»ի երեւումք ։ Աս-
կից 5-6 տարի առաջ, մեր յիշափիհանննե-
րը, Հնչավան թէ Դրշայի ոչ ոչ էն կարե-
սորութիւն չէն ընծայեր եւ բրապական հան-
ուրին կարծիք հայկական հարցին վրայ լու-
սաւորելու գործին, ոտյն իսկ զայն կ'արհամար-
իկին Սյոր, յեշափիհական կուսակցութեան ըր-
ոկան այդ գործը կը քնահանէ եւ կը խրախուսէ
ամենէն անվերապաս համոգմաննով ։ Ոչ
ոք այ բրափիփուսութենէն այնքան զո՞ն կրնա-
ըլլալ որքան այս տողերը զրոց, որ առաջին
օրէն զդացուցած է այդ գործին անհրաժեշտ
պէտքը, եւ որուն ջանքերովն է արդէն որ մեր
պատին հետաքրքրութիւն ու ֆրանսական թեր-
թերու մէջ մեր ինգրոյն մասին յօդուածներ
ըրատարակել սկսան կարգ մը հոչչակաւոր քը-
ռանացի դրագէտներ, որոնց ոմանք «Բրո Ար-
մենիա»ի նմերագրական քոմիթէն կազմած են։
Արդէն բովանդակ հայ մամուլը ուրախու-
թեան եւ երախասագիտութեան արտայայտու-
թիւններու ողջ ունեց «Բրո Արմենիա»յի երե-
ւումք, եւ բնական էր որ այդպէս ըլլար ։ Մեր
թերթերուն մէջ այդ մասին հրատարակուած
յօդուածներէն՝ միայն «Ը Արմենի»ի եւ «Շար-
ժումք»ի յօդուածներն են որ պարաւելի կէտեր
կը պարունակին ։ Պ. Զերազ կը ճշշար թէ
«Բրո Արմենիա»ն արդէֆիւման գրագէտները
որկան մըն էր՝ Դրշակի առնենքից պալատան-
աւուններու զդիսաւորագիւմ տրէլիքիւսեան

գրադէաներ են որ թերթին վարչութիւնը ձեռք առած են եւ Նորօշակեաններն ալ իրօք մեծ համակրոթիւն ցոյց կուտան անոր բայց թերթը միայն Հայոց իսբրոյն նուուրութած անկախ օրկան մըն է, ամէն կուսակցութեան, ամէն ազգի հայասէրներու աշակցութեանը հրաւէր կարգացող. Եւ անսանի, ու նոյն իսկ չարամին կը գտնեմ որ Պ. Զերազ այդ թերթը իրեն երկու որոշ կուսակցութեանց զործիքը ներկայացնեց ըլլայ, իսկ «նարժուամբ քը գրէր թէ Դաշնակցութիւնը, նկատելով որ հայկական խնդիրը մինչև այդք պէտք եղածին պէտ է ներկայացնած եղիքը Եւրոպայի մէջ (!), Բիրո Արմենիան հիմներ է որպէս զի մեր հարցը իր ըմբռնած եղանակովը ծանօթացնէ Եւրոպացի հասարակութեան. ասի պարզապէս զաւել է այդ թերթին վարկին դէմ, որ որվանեա Սուլթանին ու Եւրոպային հասկցնել է ատիկա՝ թէ «Բիրո Արմենիա»ի յօդուածագիրները Հայ քոմիթէր մը ուղղակի եւ մշտական ներդնչմանը տոկ կը շարժին եւ այդ թերթին Ֆրանացիներու հայասէրութեան անկախ եւ ինքնարու մէկ արայայտութիւնն ըլլալու արժանիքը ջնիկէ, «Նարժուամբ զորուած ոչ միան անհորնութիւն, այլ եւ անճիշտ էր մանականարար. «Բիրո Արմենիա»ն գործն է Պ. Բիրո Գիյեմիրն, որ շատոնց կը ցանկար թերթի մը մէջ կերդրնացնել իր պայքարը Սուլթանին կառավարութեան դէմ եւ՝ «՝ իր մէկ քանի մնանաւն աշխատակիցներուն հետ մակ վարին է այդ թերթին, եւ պէտք չունի ու մէկ կուսակցութեան խորհուրդին կամ թելապութեան. Ուրախ ենք զիտելով որ «Բիրո Արմենիա»ն արդէն սկսաւ արձագանք գտնել Եւրոպական մայութիւն մէջ, գերմանական, իտալական, անգլիական մէկ քանի մեծ թերթի «Բիրո Արմենիա» յօդուածաներն քաղաքացին կը հրատարակեն. Միջազգային հազար ունենցող անձնաւորութիւններ — Պերնչթայն, Վան Թոլ, պարոն աշխուունէլ ար Գոնսթան, — նախականեր կը զրգին «Բիրո Արմենիա»ին իրենց համակրութիւնը յայտնելով հայկական զատիքն. Պարոն աշխուածանէլ ար Քոնսթանի շատ գեղեցիկ նամակի հետեւեալ տողովով կ'աւարտէր. «Ամարուակիցէ մէր դրդիքականն ամանանիշը ըրեւ մարգանապանները՝ ոչ թէ կառավարութիւններուն, այլ բովանդակ մարդկութեան, մարդկութիւնը պիտի չուշանայ յուզուելու, կոսավարութիւնները պիտի հնազանդին անոր, եւ ուրագործները պիտի գովան ոչ թէ ինչի խայթէ, այլ պաստիքն մօտենարուն վախէն . . . Յոյս գրէք իրերու այլ արդար շրջուամբն վրայ, բայց, առ այժմ, զիացէք որ անապատի մէջ քայլողն մը չէք: Ֆրանսայի այժմեան արտաքին գործոց նախարարը վասահ եմ, իր սիր-

տր դթութեան առջեւ փակող մարդ չէ, եւ մենք շատեր ենք Երևափոխանական Ժողովին ու Եւրակոյսին մէջ՝ որ, առանց կուսակցական հարութեան, չպիտի վախնանք ձեզի պէս մըր զայրոյթը յայտնելու ։ Եւ կարգ մը կրոգութիւններ, որոնք թերթես ի մօտոյ հրապարակուին, ճպիտի հաստատեն որ Պարոն տէսթուունէլ իրաւունք ունի մտածելու թէ Պ. Տէլքաս «իր սիրտը գթութեան առջեւ փակող մարդ է»:

Փափակութիւն էր միայն որ «Բիրո Արմենիա»ն չաստանար Հայոց տառապանքերը Եւրոպային ներկայացնելով, այլ եւ ի վեր հանէր հայ ժողովին պատմական ու քաղաքակրթական նըշանակութիւնը, ինչ որ Քիյեառ ըսած է Պ. Բաշնչաղեանին ուղղած իր սիրուն նախական մէջ, պէտք էր որ զայն յաճան կրկնէր եւ ընդպայնէր իր թերթին մէջ: Այս մասին իր աշակութիւնը հրաւիրեցի եւ Քիյեառ յայտնեց թէ մտադիր է ընդուուպ «Բիրո Արմենիա»ի մէջ շարք մը յօդուածներ հրատարակել՝ «Յօնչ են Հայերը» համատիտղոսով:

Իիելի՛. — Հիմա որ Սրգուեան գանսէն ելած է եւ անոր ո՞վ ըլլալու հրապարակուած, «Փիեր»ը, որոնց մասին խօսած էր վերջին յօդուածին մէջ, իրենց թոյնը շաքարի փոխել սկսած են «Եանապ» կեղծանոնով ստորագրող քարտիկ մը կը յայտարար «Նարժուամբ»ին մէջ թէ միերներ ալ (Դաշնակցանները) կը մանչան Սրբուանը, թէ «անկեծ ու եռանդուն հայրենասէր մը եղած է», ան, թէ ես իրաւունք չունիմ եղեր «Սրգուեանը «Նարժուամբ» և «Հայերնիք»էն հալածուած ներկայացնել», թէ «Նարժուամբ»ի Պոլոսոյթ լակից «Բաժ»ը միշտ «համակրանքով ու տեսակ մը զորդուրանքով խօսած է եղեր այդ անձին վրայ»:

Այս սոլեկը քրել համարձակողը իր ընթերցուները բացաձակ ապուներու տեղ դրած ըլլալու է, «Բաժ»ի եւ «Զելօն»ի Արդուեանի մամին գրածը բառ առ բառ իշած էր վերջին յօդածին մէջ. ամէն ոք կրնայ բաղդատել բնագիրներն ու «Եանապ»ի կեցաւուոր ստայօտ մեկնութիւնը. Սնչուաշ «Բաժ»ի գուացելով կը զրպարտութիւնները որոշ, աներկդիմի, արի ձեռով մը չէին արտայայտած, թէ իրերը միշտ պահուած տեսելով պաղաց կը իսայթիւն, բայց ամենայեան լելեւն իսկ անոնց խորը թաքչած դիտաւորութիւնը ըմբաւուն համար ու եւ է զժուարարութիւն չպիտի քայլ: «Բաժ» Արդուեանը կ'անուանէ «փեղծ իրավասարդ», զայն ձերբաւուղու ստափկանները պիտմարզը կը կոչէ եւ հեգնանակ լուսական իր գրչութեանը մը չէք: Կարգ կատարելու մէջ կատարած ըլլալով հանդեր, :

եւ վերջապէս կը սահնեցնէ թէ «Արզուեան յայտարարած է որ Պիւլպիւլեան լրտեսը եւ կարդ մը թրքասէրներ կը ճանչնայ»։ ասկից ուրիշ բան չէ ըստ «Բաժ» Արզուեանին համար ա՞ւր է ասոնց մէջ «Համակարգնքը» եւ «Գուրդուրանքը»։ եւ ի՞նչ աստիճան տիրմար լրբարթիւն մը ունենալուէ մարդ՝ ասոնց մէջ պահուըստած չարամտութիւնը ուրախալ յամտելու համար։

ԾՈՒԻԹ. — «Կը զարմանանք, կը գրէ Պ. Երրուանդ Սրմաքիւխանլեան «Ծափղ»ի մէջ, որ Պ. Զառաւանան ու եւ է համարու ունեցած ՇԼԱՅ Անմէտ Միգայիլ վրայ։ «Եռյան թերթին մէջ, Պ. Սրմաքիւխանլեան, զարձայ խօսելով Երիտասարդ-թուրքերու մասին, հետեւեալ վճռով կ արձակէ»։ «Բոլոր Անմէտ թիզաները, Հալիլ Կամանեմիրը, Մահմուտ փաշաները մերկացուը իրենց ծպտումէն ու եթէ չես քաշուիր՝ սոփա մըն ալ տոր ձեռուընին ու պիտի անսնես որ նախանձելի մրցակիցներ պիտի հանդիսանան Պոլսոյ փողոցներուն երբեմի արիւնկալ շահասկներուն»։ Պ. Սրմաքիւխանլեան այսպիսի յախուռն զատասասն մը պիտի չցայտնէր Ռիզայի անձնաւորութեան մասին, անոր վրայ համարում տնեցած ՇԼԱՅ Երրեք պիտի ջղարտացնէր զինքը եւ մանաւանդ երբեք պիտի անոր չկիրագրէր սովաճիր ընդունակութիւններ, եթէ ուսումնասիրած ՇԼԱՅ «Մէջվերթի» անօրէնին ամբողջ անցեալը։

Անմէտ Ռիզա պէյ, որդէ զատասական թուրքիմը, «Տիկիլիգա» Անմէտ փաշային եւ աւտորիացի կնոջ մը, զուու եւրոպական զատափարակութիւն ստացած է։ Իր նկարագրի անկախութեան եւ զազափարներու յառաջդիմականութեան ապացոյցը տուաւ, հայկական ջարդերէն շատ առաջ գեղել Պարիսն ուր պաշտօն ունէր եւ ուր կընար մնձ աստիճաններու հանիլ։ Եթէ ուզեր ուրիշներուն պէս համակերպիլ սիրող սեմբուին գարշելի պայմաններուն։ եկա Բարիզ, ուր սկսաւ պայտար մը Համբոսի վարչութեան գէմ եւ փորձեց վերսկըսի ազասական շարժումը Տաճիկներուն մէջ։ յանձն առաջ ատոր համար աղքատ ուսանողի տաժանէլի կեանք մը, ատոն մը եւրոպական ընկերութեանց մէջ թրագմանի պաշտօն հատարեց, յետոյ ուրիշ մանր մտնու գործերով իր ապրուստ հանից։ Ու եւ շանթած դոյտաթիւն շունէր իր պայտարին մէջ, զոր իր ազատ կամքով մէծանարկած էր։ Սուլթանը նախ ուղարք վարձել։ Բիզան պատասխանեց արհամունու մերժումով մը։ այս ատեն Համբոտ իր եւրոպական միջամլաններուն մէջ ունեցած ազդեցութեամբը Ռիդան հանիւ ուստա-

իր գաած պաշտօններէն։ Ռիզա յանձն առաջ անապահով ու գծնդակ կեանքը որ իրեն առջեւ կը բացուէր, եւ անվկանդ մասց իր կուուին մէջ։ Համակիր՝ Քրանսացի ազատափան կուսակցութեան ու հետեւող դրապատշ վարպահուաթեան, Ռիզա բարեկամութիւնը շահեցաւ Քրանսացի նշանաւոր ազատական անձնաւորութիւններու, եւ Բարիզ հասնելուն՝ Քինանայի, Բիէն Լաֆիթի, Վիքթոռ Գենաուի պէս անձերէ իր անունու գովեստներով յիշասակութեանցու միջնորդ, ու անվից ի վեր, իր պայտարը Սուլթանի զէմ զէմ արի, անընդհատական ու բոլորովին անսերկիմի եղաւ, եւ իրեն քաշեց Ֆրանսացի ու Անգլիոյ շատ մը ազատական անձնաւորութեանց հաւակրութիւնները, որոնք ա' յարան շահակրութիւններ ու Սուլթանին դատապարտութիւնը կղաւ, իր յարասեւութիւնը, զոհողութեան ու զին, անխախտ հաւատարութիւններ իր ընդգրկած կարկանդան ու զինքը տեսակ մը դրօչակ զարձուցին բոլոր ազատական թուրքերուն, կեղծ կամ տնկեցն, որոնք իրմէ իրախուաւուած, իր շուրջը հաւաքուեցան, կամ իր ուրինակին հետեւելով ուրիշ խմբակներ կազմին որոնցիմ ուսանք իր ծրագրէն սաւելի անդին նացան, Այսպիսի սանձ մը համար, որոնք պէս իրաւ է թէ, ինչպէս Մահմետ փաշա զրեց անոր ուղած բաց նամակին մէջ, երկու հատ չունի այսօր թուրք պզզը, ուրիշ զգացում կարելի չէր ունենալ բայց իթէ յարագանք իր կեանքին այս մաքուր անձնական թուրքերուն, մասին պէտք է իր գործունէկութեան վերջերս զգեցած ձեւին համար է որ զգացումներս փոխուած են։ երբեք իրեն համակարծիք չեմ եղած իր քաղաքական ծրագրին մէջ, «Անհայտութիւն» Բ. Տարուան թիւ 1-2ի մէջ կը գրէի արդէն հետևեալը։ Անմէտ (Ռիզային) առջի օրին բայց ի բաց ըստ էի հայու մը իրը Երիտասարդ թուրք գործելուն հանկարելութիւնը, իրբեք չընդունեցաւ աշխատակցիլ իր՝ «Մէջվերթի» ին, նախական իր բազմապատկուած առաջարկներուն, եւ լու ու Ռիզա, ընհանուր զատիքարակութեամբ ազատաւուի, քաղաքական ուղղութեանը մէջ մլիեն թուրք պազարային մըն եւ, եւ սկզբէն մինչեւ այսօր մինչեւոյն ուղղութիւնը ջատագոված է։ Իր ապատանութեանը երբեք չէ հասած կլաս սինոնի մը ազատամտութեամբ որ իրանտայի ինքնավարութիւնը կը պահանջէր, Տիզան միշտ յայտարարէ թէ Տաճկաստանի ամբողջութեան կազմուածքը պէտք է պահէ իր ստաց զօն, թէ ատեն ոչ մէկ մասը ապահովութիւնը մը պէտք չէ որ ունե-

նայ , եւ թէ ամբողջ Տաճկաստանը իր բոլոր մասերուն մէջ հաւասարապէս պէտք է որ բարենորդուի իր այս վարդապետութիւնը կը յնուր ըստ իս սիալ հիմքու վրայ եւ միշտ զայց յայտնած եմ իրեն . բայց Ռիզա համոզուած էր այդ ծրագրին զործնախութեանը եւ արդարութեանը . թուրք հարիբնասէր մըն էր ինքը որ կ'աւգէր որ Տաճկաստանը իր բոլոր ցեղովը՝ միփա ազգի մը , օսմանիան ազգինը մէջ միացած , եւրոպական սկզբունքներու վրայ էրմուած քաղաքակիրթ կառավարութիւնը ունենար : Այդ վարդապետութիւնը կրնայ շատերուն անզործնական թուիլ ու մասնաւորապէս մոնիք՝ ձայերում՝ անախորժ ու վնասակր . սակայն չենք հնարա պարաւուի թուրք հայրենառէց մը՝ այդպէս մտածելուն , եւ մնք կրնար սպասել որ հայ հայրենասէրի մը պէս զգայ ու զործէ ան , իրեն հետ միշտ պահած եմ ամենաքաղաքավար ու ամենայարգալից յարաբրութեաններ , միշտ իր զաղափարներուն արամանգործն հակասակ զաղախաներ յայտնելով իրեն հետ ունեցած տեսակութեանց ինչպէս եւ հրապարակային զործունէութեանս մէջ :

Բրչափ ատեն որ Ռիզա իր զատը պաշտպանելով կը շատանար , ոչինչ չէի զրտներ իր մէջ զատապարտիր . եւ կը բաւականանի եւ ալ մեր զտաք պաշտպանելով միր ճամբուն մէջ , որ տարցեր էր անոր ճամբէն , Վերջերս , Ռիզայի թրքական ազգայնամութիւնը սասակացաւ եւ «Մէշվէրիթօն» տրոհունը սկսած Թուրքիոյ քրիստոնեայ ազգայնութեանուներուն ինքնավարութեան բաղանքին ուղղակի պայքարիլ՝ այդ բացանքին գործնականաթիւն ու արարութիւնը ու արարութիւնը թերեւ տրամարանական եղանակութեան էր իր յաշապարհն ։ Բայց ատոր մէջ անիրաւ , տղեկ ու մինչեւ իսկ անաշնի բան մը կար , զոր կարելի չէր չնկատել . իր զտաց յաջողցնելու համար , Ռիզա սկսած իմանել Պայուս թուրք դիւնազիտութեան անոնզամիս միջոցներուն , իրողութիւնները նեղաթիւրելու , անմէշտ կերպով իրերուն կացութիւնը ներկայանելու , Հայոց մասին սիալ սեղելութիւններ տալու Եւրոպացոց , եւն : Խաղաղութեան Համաժողովին մէջ իր ընթացքը ցաւ մըն էր մեր զտափն ոչմ , եթէ այս միջոցին ուր մեր հարցը մէշտել դրուեցաւ , լուս մնացած ըլլար , եւ մեր հարցէն յետոց կամ առաջ , անջամուն թրքական ինդուրոյն մասին , իր դիմումը հաստարած ըլլար . Համաժողովին ուն է առարկութիւն պիտի յանենասիր ընելու , որչափ ալ իր դիմումը մեր դիմումըն հակառակ ուղղութիւն ունենար . ինը իր Թուրքը պարտքը կառավարութիւնը

լար , ինչպէս մինչ՝ մեր Հայու պարտքը . բայց Ռիզա մեր հարցին մեր ուզած ձեւովը լուծուելու որուումը տրուելուն զիմ ուղղագիր յարձակեցաւ , եւ յաջողեցաւ մտքերը պղոտութիւն : Այդ ընթացքը զատապարտի էր . եւ ես առաջինը եղայ այդ մասին իմ ուպաւորութիւնը յայտնող ։ Բայց ատկից Պարէէթէլիան . ինան պէտք չէ հետեւ ցնէ թէ Ռիզան պէտք էր միշտ սպատակ ըլլալ իր եւ . յարգանքին բարձրացած անձ մը եւ թէ հիմա այլեւս կարելիք զայն ըրփոթել Պայուս տփաճներուն հետ : Այսպիսի գտաստան մը եթէ թարգմանուէր եւրոպական ունեւէ լուծուով մը , աննպաստ կարծիք մը պիտի ոյցացնել տար Եւրոպացիներուն՝ մեր զտակութե եղանակին վրայ : Պէտք է որ մինք անողոք ըլլանք մեր պայքարին մէջ՝ մեր հականորդներուն զաղափարին ու զործունէութեանը դէմ , բայց պէտք չէ որ անարգար ըլլանք մեր հակառակորդներուն անձին նկատմամբ :

Ա. ԶՈՊԱՆՆԱՆ

Յ. Գ. Զեւքս անցաւ բանֆէլէ մը , «Խաղագան» տիտղոսով , որուն մէջ Պ. Սուրէն Պարթևեան հետաքրքրացար փորձը կատարեր է իմ զէմքս իր խաթենիք քոնսէրժի հոգին մէջն ցոյց տալու : Յաջորդ քրոնիկիս մէջ պիտի քննենմ ախտաբանական երեւոյթը զոր այդ դրոյշն ի յայտ կը ըերէ :

Մ. Զ.

ՕՍՄԱՆ ՓԱԾԱ

Բ. Ա. Դ. Դ. Ա. Խ. Դ. Ի. Բ. Բ.

—

Բարիզի մեծագոյն լրագիրներէն մին , «Մաթէնուք» , վերջերս մեծաժխոր յօդուածներու շարք մը սկսած էր հարաբակել Օսման փաշա անուն անձի մը նկատմամբ որ ինքզինքը կը ներկայացնէր իրերէ Սուլթանին զէմ պայքարի մտնելու պարտաս խիզախ հայրենասէր մը . Օսման , ցեղով Քիւրու եւ որդի նշանաւոր Պետրիսն փաշային , կը յաշաբարէր թէ զլուծ է Սուլթանին բռնապեսական ուժինն , թէ որուած է իր բոլոր ուժերը նուիրել այդ ուժեմբ տաղալելու , թէ իր նպատակն է Հայաստանն ու Քիւրտիստանն ապաւել թրքական լուծն , թէ արդէն Հայրեն ու Քիւրտիստ համաճանած ու միացած են եւ Տիր-